


# ՄԵՏԱՂԱԿԱՆ ՔԻՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ

## ԱՆԷՔԱԹ ԵՒ ՍԻԼԻՏԱԹ ՊԱԶԻԲ ՏԸ ԿԱԼԵՕՄ ԵՒ ՕՔՍԱԼԻԹ ՏԸ ԿԱԼԵՕՄ

Ուսումնասիրութիւն Պ. Ա. Չափեանի, Գերկայացուած Փարիզի Գիտութեանց Ակադեմիային  
Պ. Ժ. Իււպէնի կողմէ, 1929 Յուլիս 29ի նիստին:

Անէքաթ պազիֆ սը կալեօմ. — Նախապէս բաւազօնաթ տաճօնեաքով չէզոքացեալ կալեօծի աղի լուծոյթի ձը ձէջ եթէ հարիւրին երեսուն աւիտ ասէթիլք աւելցուի, ջինջ լուծոյթ ձը կը ստացուի, որ սովորական բարեխառնութեան 48 ժամ մնալէ ետք ճերմակ. փոքրարիւրեղ (ծիրուօքոխթալլէն) եւ քիչ լուծելի բուէտիլթէի ձը ձընունդ կուտայ:

Այս պայճաններու ներքեւ ստացուած (25°) բուէտիլթէն որոշ բաղադրութիւն ձը սնի եւ կը համապատասխանէ հետեւեալ տարազին՝



Այս բուէտիլթէն 120°ին չորցուելէ յետոյ կը ստացուի 37,9 % կալեօծ եւ 49,5 % իօն ասէթիլք, փոխանակ 38,4 % կալեօծի եւ 48,6 % իօն ասէթիլքի:

Բաղադրութիւնը դիւրաւ կը ջրոտի (հիկոօքօրիք), 160°ին կը սկսի տարբաղարուիլ, ջուրին ձէջ լուծելի է եւ հիտաօլիդի դիւրաւ կ'ենթարկուի:


Պազ ասիտ ասէթիլքի ձէջ անլուծելի է իսկ եռացեալ ասիտին ձէջ քիչ լուծելի:

Միւսնոյն պայճաններու ներքեւ, ալիւմինեօծը, դէնիլը, էնտիօծը եւ երկաթը բուէտիլթէն չեն ըլլար, ինչ որ զանոնք կալեօծէն զատելու կը թույլատրէ:

Սիլիքաթ պազիֆ սը կալեօմ. — 1քօք սը Պուսպօտուան նշմարած էր որ՝ եթէ աքցուի կալեօծի եւ աճօնեօծի պազիլեղի (ալէօն) ձը լուծոյթը որուն ասիտ սիւլֆիւրիլքի քանակը հարիւրին տասը չ'անցնիր, հիտաօլիդի ենթարկուելով բուէտիլ-


թիլթէի ձը ձնունդ կուտայ որ, եթէ պազիլեղի կրկին կը լուծուի:

Այս բուէտիլթէն 120°ին չորցուելէ յետոյ կը ստացուի 38,1 % կալեօծ, 39,8 % իօն սիւլֆիւրիլք եւ 3,5 % իօն աճօնեօծ, փոխանակ 38,1 % կալեօծի, 39,6 % իօն սիւլֆիւրիլքի եւ 3,6 % իօն աճօնեօծի, ինչ որ կը համապատասխանէ հետեւեալ տարազին՝



Օքսալաթ սը կալեօմ. — Կը պատրաստուի նիթրաթ սը կալեօծը ասիտ օքսալիքով եւ խտացեալ ասիտ նիթրիքով տաքցնելով. այս վերջինը կը ծառայէ ասիտ օքսալիքին աւելորդ ձաւը քանդելու՝ որուն ձէջ օքսալաթ սը կալեօծը լուծելի է: Այս պայճաններու ներքեւ կալիօծի ձեճագոյն ձաւը օքսալաթ վիճակին ձէջ բուէտիլթէն կ'ըլլայ:

Այս աղը 120°ին չորցուելէ յետոյ կը ստացուի 29,7 % կալեօծ եւ 54,6 % իօն օքսալիք, փոխանակ 29,7 % կալեօծի եւ 55,4 % իօն օքսալիքի, ինչ որ կը համապատասխանէ հետեւեալ տարազին՝



Միւսնոյն պայճաններու ներքեւ ալիւմինեօծը բուէտիլթէն չի տար:

Օքսալաթ սը կալեօծը ճերմակ, փոքրարիւրեղ դիւրաւ ջրոտող եւ 120°ին տարբաղարուիլ սկսող փոշի ձըն է, պազ ջուրին ձէջ քիչ լուծելի է (շուրջ 0,4 %) եւ դիւրաւ հիտաօլիդի կ'ենթարկուի:

Ասիտ սիւլֆիւրիլքին ձէջ շատ լուծելի է եւ ասիտ օքսալիքի իր ուժեղ լուծոյթը աճօնեաքով բուէտիլթէն չի տար: